

շամացն լորով, բոլ եւ երգեցին. Ճ՛՛ յառաջ կը  
սրբ Պահ. Փիլիպ. ժ.՝ ստեղծեավ Կե քեզ,  
անգու, ոչ զի բոլց եւ իշխանությունց, այլ...  
(Բ. էջ 795) Համուած մը, որ այսպէս դուռթիւն  
ընթի, պէս Կե քեզ անգու, ոչ զի ի պէտու պահն  
կա եւ կաքաչաց եւ գուտնաց և փակուրաց եւ  
Ծարաւորաց գործիցն, այլ..., էջ 468. «Քր-  
յանի հետ Սուրբ առաջ թարձ (— ֆալետրա)  
բառ Համաւորաթեան կը գնէ Լեցարծօ,  
Symmiota, էջ 91 եւ իրապէս «վարձակներն ըստ  
հրեան երաժիշտ կանոյն էին, բայց առկայի  
գուտուրին եւ ադանցէ (բոլերէ) ասրւեր զա-  
տուց արժանացնել վարձակներն իսկ, որոնք  
չենի կրնար պարէշ շառաթեան օքինակներ հանգի-  
անաւ այսպիսի համաւորաթեանց մէջն է ա-  
ցունի, ճշուեր եւ ինձնցը, էջ 212.

*yearn:*

110. “Դրաբար հողմունակ... ազատութիւն  
կը ցուցնեն մէկնեն մէկանն անցնելու” որ կրտսյ  
կերպով մ’ըստի թէ որոշ կանոնի տակ չէնքնու  
այսպէս ժմիռ կու առյ Այս ուշնեան, քննական  
քերականութեան մէջ եւ իրեւ օրինակ կը բերէ  
ի մէջ պյուղ “վարուսուց”, “վարիւտ”, և “վարիւտուց”  
էջ 76, ծանօթ. 31). որդու սակայն յառաջ Վըն-  
թանան ձեռագրական համարակալիքները, այն-  
չափ հաստատ համազաւմ կը դպանայ թէ գրա-  
բարի Հողմունակները որոշ կանոնի տակ էին. մէջ  
բերաւած “լորիւտ”, ասքրերախն օրինակի համար,  
որ ն ւ ու երեւայ նկ. Պատութեան մէջ ալ կայ.  
“Ճի պյուղի կատարեալ եր լորիւտ իսքով, :  
էջ 334, մեր ձեռագրի օրինակ կը կարդայ “վա-  
րուսու իսքովց, թ. 49, թզ. 89ա, ուրիշ տեղերու  
համաւայն” ի հորուսու իրեւնաց հայդոյեին, էջ 339  
Մի ի Խոցանէն մըրճն իրիւտ գործառ իմերը, եւ  
պյան. Այսպէս Ա.դ.թ.-թ., էջ 377 “Հազեւոր կա-  
րուսու իսքովց կանանաւոր օր օրինակը կը փոխէ  
“լորիւտ”, անդ, էջ 455 Հերանաւորական փառուց  
թիգձն ընտիր գտապատճեռու ընթիւցուած ԱԱթի  
մէջ կ’լայ նցնակէն “լորիւտ”, առեւ նաև էջ 463  
“որդու համբ խորոնն էինն, Ա օրինակի մէջ կը  
շարաբիսուի “իորիւտ”:

Հ. Ա. ԿԱՐԴԱՆՅԱՆ

## ԱՆԻՐԱ ԳՐԳԻ ԲԱՑՅՈՒՐԸ

Ակրան:

**Ակրոս:** — երր. իշխ, խօժանասից,  
ձառ, դ. թագ. ժդ. 9. ձշցոց, թ. Մնաց. Խ. 18. սվեղ, Յոր. լը. 40. ձառթաւ, Առակ. Իջ, 9. Երդ. Բ. 2, Ովեւ. Թ. 6. Վազցատ. *carduus*.  
Դ. թագ. ժդ. 9, թ. Մնաց. Խ. 18. *tribulus*.  
Յոր. լը. 40. *spina*, Առակ. Իջ. 9, Երդ.  
Բ. 2. *paliurus*, Ես. Լդ. 13. լարք, Ովեւ.  
Թ. 6. Գրաբար. Այժմ, Դ. թագ. ժդ. 9,  
Իշխ. Բ. Մնաց. Խ. 18. Եւել, Յոր. լը. 40,  
Էւել, Առակ. Իջ. 9. Իշխ. Երդ. Բ. 2, Ովեւ.  
Թ. 6. աշխարհաբար Իշխ. թագմանուած է  
վերցնանափեալ բոլոր համարերուն մէջ,  
Գ. շարծապահ. Տիկի թէկիւ:

Ակքանը զամբիւղաւորներու կարգ էն կան-  
կարսկեպատայ ցեղի պատականող խօսակերպ  
վշտու տռունկերու սեռ մնն է. պարզ կամ ստառ  
լից ցցուուած ցօլունը կը վերջաւորուի գնտակադ  
ձեւ կամ ձուաձեւ ծաղկահցյլերով, որով խոր  
զովակածեւ անփթուու եւ միեւնոյն մեծութիւնն  
ունեցու ծիրանագոյն կամ ապիտակ մանրաւ  
ծաղկիներու հցյլեր են, եւ որոնց բաժակար  
պատամին թեփերը գրիմէ ամեկին ալ կը  
վերջաւորուու ցիւնիչը վոյ. Սա սեփի տռունկերը  
թերագործութեան խիստ վեսակար են. հա-  
կառակ անոր որ ամեն չդի կը թափուի նշելու  
համբ այս զաղցելի խոռու իր արժանին, այլ  
սակայն թեթեւաշարդ հովին սիկ ցցունաշարդ  
կտափիներն զիւրութեամբ կը ցրուին ամեն  
կողմ եւ անմիջակա արժաներ կը թողուն.  
Պայենսաթին հարուտ է ակքանի ամեն տեսակ-  
ներով, յիշատակութեան արժանի են. բայց ու-  
ժաւ-է սիւ-ալ (= carduus pyrrocephalus),  
ու-ճ-ա-ն-ու սիւ-ա-լ (= carduus argentinatus), և չ-  
շ-չ-յ-ւ- սիւ-բ-ր-ս-ո-ն-ո-ր (= circium lanceolatum)  
եւ մանաւանդ Notabasis Syriaca (=  
Սո-բ-ի-սու սիւ-ո-ր) որ շատ ծանօթ է իր ամենա-  
զօրաւոր խիստ սուր փուշերովց: Սաքանասեռ-  
ներէն դուրս եւ ատկայ դրացի սեռ համա-  
րուած փուշերէն առաս կը գտնուի իւ-է-լ-ո-  
սո-ո-ր-ը (= atractylis comosa), սիւ-ո-ր- ա-  
-ո-ր-ը (= Carthamus maculatus) եւ բ-ո-ո-ր-ը  
սիւ-մ-ո-ր (= scolymus maculatus) որով Ա-  
նեկիր գաշաներու եւ արտերու մեջ ամեն  
կողմ արաբաւած են:



Խամբը Ա. Գլբի մէջ ներկայացուած է իր աւերաներու մէջ բուսով վաս խոտերէն մին, Ես. Լր. 13, իր խորհրդանիշ ամայացեալ երկրի մը, Ովսէ. թ. 6, իր արմանեաց խոս վասակար տառէն մը: Յոր. Լ. 40, եւ իր արհամարհէն տառէն մը, Դ. Թագ. ԺԴ. 9. Բ. Մնաց. Խ. 18, որ կամի նաև դաշտերու շոշաներուն եւ հարնուկերուն մօս, Երդ. Բ. 2: Փոչեր եւ գէշ խոտեր յատանշոյ առ նորոշ բառ մը չէ ասէն, այլ որպ տառէն մընէն, որ կը թուարկուի եղիձին հետ, ես. լր. 13 ինչպէս եւ կը յիշատակուի համանան համարի մը մէջ, Ովսէ. թ. 6: Եօվքս թմբաւորի առակն մէջ, ծառերու թագաւորին, մայրին հաւ կադիր արհամարհէի եզր մը կը նշանակուի իտեղ, Դ. Թագ. ԺԴ. 9, Բ. Մնաց. Խ. 18: Այս բոլոր նկարագրութիւնները կը պատշաճին ակբանի մասն ինչպէս եւ ակբանի առէ գանցող վերեւ յիշատակեալ բոլոր տառներուն:

#### Սոլոզնն կըսէ:

“Խնչուս իսու մը որ զինովին ձեռքը կը մանէ, Այնուհետ է առակ մէ անդամի բնիքն մէջ, ու (Առակ. ԽԶ. 9.)

Բազմաթիւ մէկաբաններ (Celsinus, Hierobotanicom. “Համար. Ա. եզ 470—79) կը կարեն աւելի միշտ սեննել այս համարին մէջ առէին կառ էլունց առըւր (= prunus avestris), բայց այս թմբավր չպահներ վերեւ նշանակեալ համարներուն մէջ յիշատակեալ պայմանները, միշտ եռ ակբանները, որնք առակաւն կը գանոն ին առատօրէն եսարեղանի (= Յեղայելի) գաշտին մէջ, իրենց խօս ուժգին եւ սուր փշալից գագաթով զօղուներով Առակաց զինուք կը հաստատեն: — Կաստիոս (Theosaurus, եզ 497) եւ ուրիշ մէկնուներ, Ա. Թագ. ԺԴ. 6 համարին մէջ յիշատակեալ իսլուին բառը կը նշանան իսէի բառն զարտուին յորդակի մէկ ձեւը, փոխանակ ըլլալու իօէի: Հետեւարար ըստ կեսնենիսի պէսք է կարդալ այս համարը այսպէս.

“Խորչէսցիներ պահաւեան պրերու, այսուներու, ժայռերու, անձուներու, Հնորներու մէջ”:

Այս թուարկութեան մէջ, ըստ նոր մէկնուներու, իսլուին բառը գրչագրական վիճակի մը նկասել աւելի միշտ է քան իսուի բառին զարտուիլի յորդակի ձեւը ենթազրել. Հաւանական է որ ընդորինակողը իօէին (== ժայ-

ռերու-ծակ = ԾՊՂՌ) գրելու տեղ սխալ-մամի խուսիւ (== ակբաններ = ԾՊՂՌ) գումայ. ինչպէս որ Ա. Թագ. ԺԴ. 11 համարին մէջ աշ գրչագիրը անսխալ գրած է. “Եւ խորչէսցիները իրենց պահուըտած ժայռերուն-իօէն (== հուրուէ) դուրս ելան ուր պահուըտած էին”:

\* \* \*

#### Սըրապութիւններ:

Նօթանամից. Նըրացական.

“Եւ բուոցի թ բոլորս Եւ բազացին յազա-նորս եւ յամերա կոյր բան նորս փուշը, եղիձ, էւթիւն, Եւ ովան յամաց նորս, ու (Առ. Լ. Դ. 13.) (Առ. Լ. Դ. 13.)

“Զօրեաթ նոց կո- Այսնկարին արժամթյ բուոց առանձնեցէ, եւ թ նոց եղիձ սուսանձեցէ, յարինցոց կուռ բուոցին եւ թ յարին նոց ուսան բուոցին” (Առ. Բ. Շ. 6.) (Առ. Բ. Շ. 6.)

“Աղա փոխանակ ցորենց Աղա փոխանակ ցորենց բուոցի եղիձն: Բուոցի ուժանուն, (Առ. Լ. Ա. 40.) (Առ. Լ. Ա. 40.)

“Առու որ թ ըլքանան է: Եւ առ ուժանուն որ թ յանց առ մայրին ըլքանան մասնէն է: յանց առ մայրի նուն:” (Բ. Ֆ. Ֆ. Խ. 18.) (Բ. Ֆ. Ֆ. Խ. 18.)

“Փւշէ լին ձեւք արքե- Այրիւս ուժանուն որ մասնէ ցոյլ եւ ծառայութիւն թ ձեւու արքեցելոց, նոյն ձեւու անդամին:” (Առակ. ԽԶ. 9.) (Առակ. ԽԶ. 9.)

#### Եղիծ:

Եղիծ: — Երբ. էլլուն եւ էլլուն յոդնակի մէլլունին, եօթանամից, շըրտամիցտաւ: Գրա- պար, կոտունայ, աշխարհաբար, փուշ, Առակ. ԽԴ. 31. Եօթանամից ձառնիւն հնձա համար կոյր էլլունը: աշխարհաբար եղիծն. Ես. Լ. Դ. 31. Ծեծիօս, գրաբար փուշ, աշխարհա- բար եղիծն, Ովսէ. թ. 6. Վալդաս. սրտիչ՝ երեք համարներուն մէջ եւս:

Եղիծները խոտակերպ տունկեր են եւ Եղիծազգիներու (urticaceae) ընտանիքին կը վերաբերի. հակադիր աերեւներն ինչպէս եւ զօղունը խայթող եւ այրող գիրափակուր մա- զերով ծածկուած են. այս մազերուն տափի կոյլը բշտիկի նման տարածուած են եւ կը պա- րունակին փաղաղիզ հեղուկ մը որ կը հոսի մոլթին մէջ, երբ ձեռքի համ մարմար հպում

մը ըլլայ եւ որպէս մորթին վրայ այրեղ եւ իիստ  
ցաւ պատճեռող ուսեցներ կը հանէ. փոքր  
փոշիծաղիկներն եւ կիքածաղիկներն տերեւան-  
կիններուն փոշիչը հսկեր կը կազմն. պատշ-  
ները շատ մանր սեւ հատիկներ կ'ըրևան:

Նղեննոր գլխաւոր սեսակներն են սրտica dioica (= մէ Եվր.) որ երկարակեաց խոռ մըն և ծաւալուն կոճղպարմաններով, ասոր մանր ծաղկինքը երկտուն են. միւս սեսակ եղինները միամեայ եւ մնասուն են, սրտica urens (= մէու համ խօնու Եվր.) ը մշակեալ վայրերու մէջ եւ բնակութեանց շուրջ ամենուրեք յաճին իր համդիպինք եւ միւնք է այս տոնդիրէն որք մարդուն հետքերուն կը հետապնդեն. սրտւու piluliferu (= Եվր-Եվր.) ու աւելի յատուկ է Թղիրկրականի սահմաններուն. դիմուութեամա կը ճանչցուի իր կոռաք պառաններով, որոնք կը կազմնի իր պառանները:

\* \* \*

Ա. Գլքի երայշական բնագրին մէջ գիտչ  
բառին երեք անգամ կը հանդիպինք. Առակացը  
նկարագրելով ծոյլ մարդուն արտն ու այգին  
կ'սէ.

Քիւշակաները հմտ ամեն խզվ բառակե են,  
և իշխանութերը անոնց երեսը ծածկեր էին.  
(Առաք. ՏՊ. 31:)

Եղոմի վրայ աստուածային գատաստանի  
Նկարագրութեան մէջ Եսայի կ'ըսէ.

“Անօր պալատներուն մէջ փռչէր որիսի բառանքն,  
Ու անօր սմբութեանց մէջ գոյն եւ եկքան,”  
(Եպապ. Ի.Պ. 181)

Խարայէլի դատաստանին մէջ Ովսէէ Նման-օրինակ կանխստացութիւն մը կ'ընէ.

“Արթաթ ով զնուած անց ամեաթանկադին  
իրերը ունեցի ժառանքաւթիւնը պիտի ըլլան,  
Եւ եւբանը իրենց զբաներուն պիտի սիրանայ,”  
(Ուշ. թ. 6.)

ხიმაშასნებელ აუჯ წითელ თხელაზე მასინ  
მდგ ლისარანისტების ძელ ვთავო. სასახლე  
ზო. 31. Համարին ძელ თაռის ძელ ხელის,  
სახელ რა ეცნო ქსრაծაծ ხ. იქსეტ ზ. 6 հա-  
մարին ძელ გეդհանուր իմասთ ունեցող ձևებօք  
(= իսրայա) բառը կը դորბածէ. Խասյի ძელ  
ձախնիւն էնձնա ( (= փայտ փշարեր) բառաձեւին  
տակ կը համիկնայ երպարական բնագրին պէտ  
(= փաշ), ի՞ւզ ( = եղիչ) ხ. խօս ( = եկ-  
քան) երկե բառերը. Ըստ Հակառակի վու-  
գա- მა- ფ- თ- ა- რ- ი- ს- ე- ლ- ე- ბ- ე- რ-

մանեւ. Հայ գրաբարը ուղղակի եօթանասնիցի կը հետեւի.

Հիմ մեկնաբաններ ամէկուն ալ համաձայն  
են շատ իրաւամբ քիմօզը հասկնալ եղի՛.  
O. Celsius, Hierobotaricon. Amsterdam  
1748. Հառ. թ., էջ 207: Քիմօզն ներկայա-  
ցուած է Ս. Կորց մէջ իրեւ աւերաբներու  
մէջ բաւանող եւ անմշակ թողուած երկրի  
չշանը եղող գէջ խոսերէն մին. Խ. Ա. Ղ. 13,  
Ովսէ. Թ. 6. Առակ. Իդ. 31. միշտապ-  
կեալ համարներէն 1 հասկցուի թէ ունչը  
ընդհանուր իմաստ աւնեցող բառ մը չէ այլ  
մասնաւոր որոշ առողիկ մը անունն է որ մաս-  
նաբար 1 իշտատակուր երկից խոռ (= եկ-  
քան) նի հետ. Խ. Ա. Ղ. 13. Ովս. Թ. 6:  
Այս վասթար եւ խայթող խոռ վալդասայի  
եւ հիմ մեկնաբաններու հասկցածն պէս սառա-  
գործանութիւնն ալ կը ստուգէ թէ Ելչն է:  
Եղի՛ն Պաշտամինի լքուած եւ անմշակ վայրե-  
րու մէջ շատ հասարակ է որ կը հասնի վեց  
ուր բարձրութեան եւ սոսկալի խայթող է.  
H. B. Tristram, The Natural History of  
the Bible. Londres 1889, էջ 477.

\* \* \*

Առաջարկագիր

Համապատակ

Հայաստան

“Եւ էթե թողուա զա՞” Եւ ահա բռուել եր  
իշուանայ եւ մըլքանոտ ի նմա բավանդակի Լիքէտ,  
ամենեւին եւ լքանիս, ծանկեալ էին զերեւա նորս  
իշուանուանք, ”

(18--4. ト2.)

(1) 44. 12. 31.)

10-2011

卷之三

104-87

Digitized by srujanika@gmail.com

Կիտրոնի:

Կիրորնիկ: — երբ. էջ հասուր. եօթա-  
նասից հնուն արաւոն. Ալուզատ. arboria pul-  
cherrimae. Քրաբար եւ աշխարհաբար. Քեվչի  
ծուր. (Ղեւա. 14. 40). Փրամն. cedratirier.  
տաճել. առանձ բազուկու տաճել:

Կիտրոնին բազկասիրաց (aurantiacées) ընտանիքին պատկանող 4—5 մետր բարձրու-

թեամբ, ողորկ, սեւագոյն կանանց պատեան-ներով եւ կը լոր ու խիստ ճրւզապեալ գոգա-թով փոքր ետք մին է. բռօսաբանութեան մէջ ծանօթ է citrus medica անուամբ; թէ եւ այսոր ցիտրուս օչեց մասնական անուամբ այ կը ճառչուի. իսկ լինենին կը կօքոր ցիտրուս լուսութիթին ճրւզերը կարմ եւ զրեթէ ծամա-ծուուն են. կարմ կոթուով տերեւները մշտագո-լոր կաշեկերպ եւ հաւկըթաձեւ են. յոյժ ա-խորժելի հոտող ծաղկները տերեւնեիներէն տուանին կամ քանի մը հատը մէկտեղ կը ծին. հնդահէր բաժակ մը, հնդգ ձերմակ, իսկ արտաքուս զեղեցիկ կարմագոյն ծաղկա-տերեւներ, բազմաթիւ փոշանօթներ եւ կնք մունին:

Հաւկըթաձեւ, խոչը պառլը անհարթ պակաւոր պատեան մ'ունի. պառլըն ծայրը կը վերջաւորուի կը կնտիկով մը. պատեանը հա-սունալուն արտաքուս գեղցիցի գեղին դոյն մը կը ստանայ. պատեանը անուշահու խիսութեամբ լի է, որ կեարոնին կ' անուանուի. պա-տեանին ներքանկողմի սպիտակ, մուստ եւ կա-կուղ թանձր իսուը սիօրժելի համ մը ունե-նալուն քաղցրաւենին կը շինեն. պառլըն բուն ներքնամասը տոսոր կամ սասներկու խինձերու բաժնուու եւ եւ ամէն մէկ ինձն բազմութեր եւ ուսուցիկ հրեւեց խիսուք մը լցուած է. պառլներուն իսրաքանչիրին ծանրութիւնը երբեմն հնդգ վեց քիլո կը կը է. զերմագոյն վախոյի մէջ կը գանակին նոյն իսկ այլպիսի կի-արոնիներ որոց պառզներուն իսրաքանչիրը միջին 15 քիլո կը կը է. պիտօնին լրիկ Պարսկաստանի եւ Մարաստանի ծառ ըլլալուն ի հնան պրուց ինչո՞ր կամ Մորոց ինչո՞ր կո-չուած է. Տե՛ս G. Gallesio, Traité du ci- trus. Paris 1811. էջ 97 եւ 193.

\* \* \*

Կանուխ ժամանակներու մէջ կիարոն ծանօթ էր Յունաց եւ չոռվմանցեցաց. Ա. Գո-րու Յոյն բժիշկ Դիոսկորիտէս իւր Բժշկաբանին Ա. 166 էջն մէջ կը յէշտասէկ կիարոնը չեծրմղուու անուամբ. նաեւ մեծահոչակ Հոռով-մանցի բնապատում եւ իմաստաէր Պղինիուն երեցն իր Բնական Պատմութեան ծե. 14 եւ իդ. 56 գլուխներուն մէջ կը յիշտասէկ կի-արոնը օւրեան կամ ցիտրուս անուամբ. կի-արոնը շատ աւելի կանուխ ժամանակներու մէջ ծանօթ էր “Պարսից խնձոր, կամ “Մարաց

խնձոր, անուամբ թշպէս Յոյն իմաստանէր թէօփրաստ կը յեշատակէ (Ա. Գ. 371—286). թէօփրաստի տուած տեղեկութիւններէն կը հասկցուի որ Դ. գարուն (Ա. Գ.), մէծն Արե-քսանդրի աշխարհական թեանց հետեւածք կիարոնին Յունատան մացուած էր եւ իւր պատմներուն գեղցիկութեան եւ մաշկան յատկութեանց համար կը մշակուէր Յունատ-ատի մէջ: Համանականարար հնեայք ալ շատ աւելի յամախի յարարերութիւններ ունենալով Պարտից, Մարաց եւ շշակայ երկիրներու բնակ-չութեանց հետ, Յոյներուն նման եւ թերեւս ալ Բարելնի գերութեան ժամանակէն սկսեալ ծանօթ էին կիարոնին: Ինչ որ ստոյդ է եւ իրական, սա է որ քրիտանէական թուականէն գար մ'սուաջ Պաղեստինի մէջ առհասարակ ծանօթ էր կիարոնին եւ Ազերանդր Յաննեսի (106—97) ժամանակ Ցաղաւարահարաց տու-նին տոթիւ Հրեայք ի նշան Հրապանաց ի ծե-սին կը կրեն կիարոններ (ա՞ս Յովլեսպոս, Հնահուանին և Հրեց Գ. Ժ. 4):

Միս կորուէ չէ կարել մեթել որ իսպատա-կան նոյնէ, ինչո՞ւ մասները, որք կը ներկայաց-նեն կիարոնին երկու աեսակները եգիպտական ծագութ անեցած շըլլան. Եգիպտացիք եւս շատ կանուխ ժամանակներէ ծանօթ էին կիարոնի սեռի սունեկերուն: Թութես գոյն զի-նուուծ Քարնաքի մէկեանին սրա ներէն միջն ներքնակողմի պատերուն վկայ. միակեաներու նախամիրած եւ ստոր երկիրներէ նեղոսի հո-վիւը փոխաբրուած ծառերուն նկարներուն մէջ, կը սենուի նաեւ ծառ մը իւր պառլներով որ լիմանինի մը բոլոր յատկանիները կը կրէ: A. Mariette. Karnak, étude topographique et archéologique, Leipzig 1875, XXX. Եր կուակաւել մակերեսով ծանօթ այս պառլը կը աեսնուի նաեւ եգիպտական ծըլ. Հար-սութեան պատկանող յուղարկաւրութեան պատկերներուն մէջ. V. Loret, Le Cédratier dans l'Antiquité, Paris 1891, էջ 24: Ա-մանիի մւս աեսակները նմանակէն ծանօթ էին Եգիպտացոց. E. Bonavia, The antiquity of the citron tree in Egypt: Գիտաւալ Վելք է թէ կիարոնին եւ լիմանինի սեսակները այն-քան շատ են եւ իրարու նման, որ շատ գժուա-րին է իրարմէ զանազանել. եւ ապահով չկայ որ Եգիպտասի մէջ լուսէսի ծանօթ էր կիարո-նին. Ա. Գորու մեղնաբանները գրեթէ ամէնքն

1 Համանականարար յունարէն հեցու, համ կիրէ. ցիտրուս բնական կու դան:

ալ համաձայն են այս մասին Ս. Գրոց մէջ յիշատակուած երբ. հոգոր բառին հետ կը նոյնացնեն կիրառն:

\* \* \*

Ս. Գրոց երրայտական բնագրին մէջ հոգոր բառը մէկ անդամ միայն յիշատակուած է. Մովսէս Տաղաւարահարաց առնին կատարման եղանակը երրայիցոց բացարելու առթիւ կը ըստ.

"Տօնին առաջին օրը ձեզի պիտի առնէք Հոգոր ծափին պատվեց, արմաններ սառեր, Աղոյ ծափին եւ ձեր ուստիներ սառեր, Եւ Ենակյոյ առջև կօթը որ պիտի առանապէ, " (Հետ. Ի. 40.)

Այս Համարին երրայտական բնագրին թէր է Կ հոգոր բառերը Խօթանասնիցը կը թարգմանէ ՝ "քարձն ննօնս արաօն"։ Գրաբարը կը թարգմանէ զորու լունիցի ծառոց, աշխարհարարը նմանապէս իւնիցի ծառու լունու կը թարգմանէ. Վացցաւ, ՚fructus arboris pulcherrimae"։ Թարգմանիչները երրայտական է Կ հոգոր բառերը կ'երեւի կարեեր են ընդհանուր իմաստ ունեցող ասցուածք, եւ թարգմաններ են լունիցի ծառ (= un bel arbre), ինչպէս յաջրդ է ողբը իր ընդհանուր իմաստ ունեցող ասցուածք թարգմաններ են ունիցի ծառ (= un arbre au feuillage épais)։ Մինչդեռ ընդհանուր Օնքելոս իր թարկումն մէջ կը թարգմանէ Կ հոգորը կիրառնի ծառ ինչպէս է ողբը միանալի Յանկապէս Յովկեպոս իր Հնախու ողբը Հնեւի Հնեւի գրիքն մէջ կ'ըսէ Հանեայք Տաղաւարահարաց առնին ի ձերին կը բռնէին միաննիր եւ ուստինիք միւրդոր կապաց, ինչպէս նաեւ արմաննիք ցցաւարեններ եւ զորու ինչոք, ուն բիջու ուն դիշ Պերսէս"։ Թարմատի մէջ եւս յիշատակուած է թէ Տաղաւարահարաց առնին սովորութիւն եր կիրառներ բանել եւ է Կ հոգորը կիրուն նշանակելը կը հաւեցուի այդ յիշատակութեննին որշապէս. Talmud, Souccot III. 5. traduct. M. Schwab. 1883, Հատ. VI, էջ 25: Ճետական այս սովորութիւնը Յովկապոսի ժամանակէն շատ առաջ շրջանի յայսանի է թէ կը վերաբերէր եւ ասոր Համար անշուշտ կիրութը Հետյ լին կոշուած էր. Բաց աստի դիտելի է որ հոգոր բառին բայարմատը կը նշանակէ "սուսուցանել, այսուցանել, վեցացուցանել", եւ շատ լաւ կը յարամարի կիրառնի կործիծաւը եւ պակաւը մա-

կերեսին. Դարձեալ դիտելի է որ Ղեւա. Ի. 40 Համարին մէջ յիշատակուած արմանների եւ ուստինիք քով յատակ իմաստ ունեցող ծառ ուերու անուններ աւելի յարմար եր յիշատակից քան ընդհանուր իմաստ ունեցող բառեր Մակրայեցոց շըշանի հրեական դրամներու վրա կը անձանեն ամենան Ցազաւարահարաց առնի առթիւ Հրեից սովորութեան Համամատ գործածուած աստերու խարձերու եւ կիրառնի պատկերներ. այս գրամներուն շատերուն վրայ կը անսնուի երբեմն սասերու խորդ մը, որուն երեկո կողմնէն կախուած են երկու կիրառնի պառուց ներ, երբեմն ալ սասերու երեկո խորձեր գործ մէջանց կիրառնի պառուղ մը նկարուած է: Հնախօսութեան այս բոլոր հաւաստիքներով կարելի է Ղեւա. Ի. 40 Համարին մէջ յիշատակեալ Պէրի է Հատար, բառերն թարգմաննել "կիրառնի ծառերու պառուղներ": Ըստ պատմ զբարարը կրնայ հետեւեալ ձեւով Հշատառած նկատուիլ:

"Եւ անհուցուք ձեզ յաւուրի առաջնում զառու վերունոց, կողեր յարմաննենց, եւ սատ ի միտենեաց եւ յոււեաց ի ձարոց, ուրաք ինեւ առաջի Տեան զեւթն օր" (Ղեւ. Ի. 40.)

(Հորանալիք. յ)

Հօնուր օղո. Դուրսան



#### ՀԱՅԵՐԻՆ ԴԻՔԵՐՈՒ ԴԻԽՈՂ

ԱՆԿԻՒՐՈՒՑ ԿՈՐՄԻՌ-ՎՈՆՇ ԹԻՒ 29 ԶԵԽԱ-  
ԳԻՒՆ ԲՈՇՈՎՈԹԵԱՑ ՊԱՀՊՈՆԵԿԵՐԸ

Այս ձեռագիրը Սաղմոսարան մըն է 416 երեսներով. Մեծութիւնն է 27.7×20.3×5 սմ. իսկ գրութիւնը՝ 20×13.2 սմ. Խոչըր բոլորգիրով գրուած՝ 1622ին, Մուրհիւ գրչի ձեռամբ, Ընկերությ Ս. Աստուածածին (= Կարմիւլանիքն) մէջ:

Մագաղաթեայ պահպանաներու երեւթերթ են կամ կց Երեւ, 12 սիւնակներով, Սկիզբը գրուած է մէկ թերթ, — Հաւանաբար երկու թերթ գրուած է սահմանակ եւ մէկը եաբը կորուած հանուած —. իսկ վերջիւ երես թերթ:

Մագաղաթեներուս մեծութիւնն է 27.3×20.6 սմ. իսկ գրութիւնը՝ 22×15.5 սմ., երկսիւն, իրարանշներ սիւնակ 7 սմ. Արգեօք Մելոպական տառերով գրուած վկայարմաններն մը թէ Տաղեղիքը = ճաշոցէ մը (?) հա-